

# ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ



Ա.Մ Ա.Ս.Գ.Ի. ՅՈՒՆ.Ա.Ս.Ա.Ն. ՀԱ.Յ ՄԱՐՄՆԱԿՐԹ-ԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵՆԸՆ

Ա. ՏԱՐԻ ԹԻՒ 7

ԳԻՒ 5 ՏՐՈՒՄԻ

1 ՆՈՅԵՄԲԵՐ 1926

## ՆՕՐ ՍԵՐՈՒՆԴ

Էլենօգրաֆημέնի մայուանա ձիթուտիկի և պօսկուռու Եպիթօջուուց

ԵՆՈՍԵՈՎ ԱՐՄԵՆԻՈՆ ԱՅԼԻՒՆ



Մարտիլիոյ հայ սկաուտներէն խմբակ մը՝ հանգիսի պահուն  
Հուսանկ. Գ, Ճօլօլեանի

Կը տեղեկանք որ Մը. և Միսիս ձեքուիթները երկու ամսուան արձակուր դավ մնկնած են Ամերիկա և Մը. Թըրզը պիտի վարէ նիր Իսթ Ռըլֆի Յունատանի բաժնի տնօրէնութիւնը՝ մինչեւ անոնց վերադարձը:

Խմբագրութիւնը յարգելի ամուլին կը մաղթէ հաճոյալի արձակուրդ և վերջնոյն ալ կար աւ կարողութիւն:

Կը լունք որ Հ. Մ. Լ. Մ. Փ. Շրջանային Վարչութիւնը Մը. Թըրզը ալ պատուակաւ անդամ պիտի ընէ Հ. Մ. Լ. Մ. Փ. կը չորրհաւորենք նրչ. Վարչութեան այս քայլը:

ԲՈՂՈՂԱ

ԴԱ

## ԳՈՎԱՆՉԱԿԱՌԵՑԻՆ

1. Դաստիարակի մը խրանները՝ Յ. Թ. Հինգլեան. — 2. Մարզը՝ Դաստիարակ. —
3. Ճարոնական տասը առածներ՝ Մ. Յ. Աղասիան. — 4. Սկառտական գասախօսութիւններ՝ Ա. Ա. Յակոբեան. — 5. Հ. Մ. Լ. Մ. Փ. Շումանիս մէջ՝ Հ. Փիրանեան. — 6. Քրոնիկ՝ Ու Եղիպատացի. — 7. Հ. Մ. Լ. Մ. Փ. Ամերիկայի մէջ՝ Ս. Շմաւոնեան. — 8. Լահէյի Միջազգային Մարմակրթական Համագումարը. — 9. Մարսիլիս Հ. Մ. Լ. Մ. Փ. Քութագոլի Ա. Խումբը՝ Մ. Երկաթենց. — 10. «Հայաստանի Կոչնակ»ը «Նոր Սերունդ»ի մասին. — 11. Հ. Մ. Լ. Մ. Փ. Երկրորդ տարելիցը՝ Ք. — 12. Մարզաշամար. — 13. Պատասխաններ:

## ԱԶԴ

«Նոր Սերունդ»ի վաճառման հանուած թիւերը այսուհետեւ պիտի կրեն խմբագրութեանս պաշտօնական կնիքը: Զինքուած թերթ սաացողներէն կը խնդրուի անմիջաւեղեկացնել խմբագրութեանս, միանդամայն յանձնելով վաճառվին անունն ու հասցէն:

ԱՅՍՈՒՀԵՑԵԼ «Նոր Սերունդ»ը պիտի հրատարակուի խմբագրական մարմնոյ մը կողմէ, որուն հասոյթը պիտի յատկացուի Հ. Մ. Լ. Մ. Փ. գանձին,

## Վ Ա Ս Ա Կ Ա Տ Ո Ւ Փ

- Պ. Ե. Դագիկեան, Աղեքոսնդրիա. — Ստացանք 100 տրախմին: Պ. Ա. Գարագոչ, Սելանիկ. — Յատացանք 75 տրախմին: Պ. Գ. Գագրեան, Բարիզ. — Ստացանք 40 դրանք: Պ. Նշան Գէկեան, Կորնթոս. — Ստացանք 85 տրախմի և գակեցինք ձեր հաշիւը: Պ. Հայկ Արմաղանեան, Կիլքունիկոսիա. — Մինչեւ հիմա զրկուած թերթերուն և բաժանորդագրութեան ստացագիրներուն հաշիւը կը խնդրենք ուղարկել առաջին առթիւ:

Զարգարեան գրատուն. — Հաճեցէք տեղեկացնել թէ թերթերը կ'ստանա՞ք թէ ոչ:

Պ. Պետրոս Պետրոսեան, Ֆիլատելիթիա. — Ստացանք 9 տոլար և ոկտանք նշանակուած անձերուն թերթ ուղարկել: Մեր խորին չորսակալութիւնները:

Յօդուածներ, թղթակցութիւններ և զրամական ամէն առաքումներ պէտք է ըլլան հետեւեալ հասցէին. —

Ա. Պետրոս Սելանիկ  
Քօսթ Բէսթ Անդրէ



## ՊԱՍՏԻԱՐԱԿԻ ՄԸ ԽՐԱՏՆԵՐԸ ՄԱՆՉ ԵՒ ԱՆՁԻԿ ՇՐՋԱՆԱԻԱՐԸ ՆԵՐՈՒԻՆ

Առողջ պահէ եւ, որքան կարելի է, առողջացուր մարմինդ ու միտքի

(Ե. Ա. Բ. Թ ի ի 5-է ն)

Գ. — Պարզ թող ըլլայ սնունդդ: Պէտք եղածէն աւելի կարեւորութիւն մի՛ ընծայեր սնունդին, մեծ տեղ մը տալով անոր մտքիդ մէջ, և այս մասին տիրոզ սովորութիւններէն ու նախապաշարումներէն տարուելով: Գիւղացիի սնունդին մտեցուր սնունդդ: Ամէնէն սուզ ճաշերը լաւագոյն ները չեն միշտ: Պառուզ սիրէ: Գիշերը միս մի՛ ուտերը: Բնդհանուր կերպով, քիչ միս կեր, գիտալով որ մարմինը օրական մէկ կրամ ալպիւմինի պէտք ունի՝ մտրմնոյն ծանրութեան ամէն մէկ պէտք ունի՝ մտրմնոյն ծանրութեան ամէն մէկ քիլոկրամին համար: Հետեւերար, 60 քիլո կշորզ քիլոկրամին համար: Համար կրամ ալպիւմինի պէտք ունի: Այս կամ այն պատճառաւ մէջդ մի՛ պահեր:

Դ. — Յարգուզարդի մասին ամէն նորածեւութեան մի՛ համեւիր կապկօրէն, որսվեսեւ ամէն նորածեւութիւն աշակաւոր և առողջապահական չէ անպատճառ: Խելք եւ ձաշսկ զիր ամէն բանի մէջ: Մարմինդ մի՛ նիհարցներ բանի՝ նուրը երեւալու համար: — Հոգ տար կաշիկիդ: Կոշտը՝ որ արդիւնք է անյարմար կօշիեր, շատ նեղացուցիչ է եւ գրեթէ անդարձանելի: Թող յարդուզարդն ըլլայ պարզ, բայց վայելուչ, երեկ'ք նեղացուցիչ, բայց նեաւ ոչ շատ յապաւուած վերէն, քովկերէն ու վարչէն, ու այնքան նըրացած տակէն՝ որ իբր հագուստ շատ քիչ բան մնայ: — Եթէ ոտքերդ կը հոտին, ամէն օր լուայ եւ կարելի եղածին չափ յաճախ գուլուայ փոխէ, որպէսզի շուրջիններդ չի նեղուին ոտքերուզ գարշահոտութիւնէն:

Ե. — ձաշի առեն, կամ ձաշէն անմիջապէս վերջ, միտքդ յովնեցնող աշխատութիւն մի՛ կատարեր և նոյն տեսակ խաղեր ձատրակ են, մի՛ խաղար: — Զբոսանքներդ պէկի ընտրէ: Բլլայ քու օգտիք, ըլլայ ուրիշներուն օգտին համար, սոսկա՛ խմելէ և գարչէ՛ ծիւելէ, նոյնիսկ եթէ հարկ ըլլայ այս հանգստանալու համար: Ասկէ զատ, զբոնէ՛:

պատճառաւ ընկերներ կորսնցնել : Պէտք է յուսաւ  
որ համամիտ ընկերներ պիտի ունենաս : Թղթախա-  
ղը, գնդամուղը, նարզը, փութպղը բաղդախաղի  
մի՛ վերածեր : Սիրէ՛ դասական պարերը, բայց դար-  
չէ՛ լպիրչ պարերէն : Լաւագոյն զրօնանքներդ թող  
կազմեն բնութեան մէջ պայոյտները, պարտիզամը-  
շակութիւնը, և ուրիշ ձեռական աշխատութիւն-  
ները, գեղեցիկ և ծաշակաւոր, ջիգերը միասակար  
կերպով չըրդուղ ընթերցումները, շարժապատ-  
կերները, թատերական ներկայացումները, խօսակ-  
ցութիւնները : Սիրէ՛ նուազը և նկարչութիւնը,  
մշակէ՛ գեղարուկատը, եթէ ընդունակութիւն ու-  
նիս: Քունդ զրօնանքներուդ մի՛ զոհեր, առողջութեան  
համար ամենակարեւոր բաներէն մէկն է հանգարտ ու-  
րաւականաշափ քունը, կարծրկեկ անկողինի մը մէջ՝  
գլուխը ցած : Քունը հանգարտ կ'ըլլայ՝ երբ սահ-  
մոքոը ծանրաբեռնուած չէ : Խիզճը հանգիստ է և  
մտքէն վտարուած են նեղացուցիչ և տրտմեցուցիչ  
մտածումները : Արգ, քեզմէ կախում ունի այս երեք  
պայմաններն այ իրականացնե՛ : Մական, հախառակ



Սերամիս Մարքին, Թրանսացի նշանաւոր վագող,  
որ կուրեց 1000 մերժի աշխարհի բրօր:

«Մարդ մը ինկաւ» զրեց ծանօթ հրապարակա-  
գիր մը, երբ իր հիացած սակաւաթիւ անձերէն մին  
կը վախճանէր:

Ե. Ք. Ընկերութեանց Ընդհանուր Քարտուղար  
ձան Մօթի մէկ այցելութենէն ճիշտ առաջ Ժընէվի  
հրապարակները տեղացին «Quelqu'un» վերնագը-  
րով տեսրակէն բազմաթիւ օրինակներ, հոգեբան-  
իմաստասէր Ֆլուրնուայի գրչէն ելած, ու ամէն ոք  
փափաքեցաւ տեսնել այդ «մէկը» ու լսել այդ  
մարդը, ձան Մօթը:

፭. ዓ. ኢትዮጵያ

Տարիներ առաջ աղնուատո՞հմ ու նրբաճաշակ Հելուետացի մը զիս յանդիմանեց իր խօսակցին համար իրեն հարցուցած ըլլալուս համար թէ՝ «ո՞վ էր այս մարդը»:

—Նախատական է «մարդ» բառը. «ո՞վ էր այս  
Պարոնը» ըստելու էիր, հասկցա՞ր;

Թէ կենցաղադիտութիւնը իր ոճերն ու պահանջ, ներն ունի, (ինչպէս երբեմն ալ իր ոճիրն ու նահանջները), շատ լաւ կը հասկնամ. բայց երբեք չեմ ուզած հասկնալ որ «մարդ»ին մէջ վարկաբեկիչ տարրեր փնտռուին ու այդ ըմբռնումը յաւերժանաց ամէն տեղ և ամէն լեզուներու «մարդ» բառերն ալ հօմանիշ դառնան թթքական «հերիֆ»ին:

իմ մասիս, պատիւ պիտի համարէի «մարդ» կոչութիւ, որեւէ տիտղօսէ աւելի պիտի նախընտրէի այդ մակղիբը և շիրմաքարիս վրաց ալ պիտի ուզէի որ գրեն. — «Հոս կը հանդչի մարդ մը»: Այն բան պիտի տայի այդ բառին արժանանալու համար:

«Մարդ էր, մարդ, պապա մարդ էր» կ'ըսէին  
մեր հայրերը տիպար գէմքերու համար, ընդհան-  
ռապէս մեկնելէ կամ մեռնելէ վերջ, գմբաղզաբար:  
Զէ՞ս որ մենք ալ շատ մը այլազան գէմքեր ու  
պէսպիսի անուններ մեր յուշերու գերեզմանատան  
մէջ թաղելէ վերջ մերթ ընդ մերթ յարութիւն կ'առ-  
նեն յանկարծ անոնցմէ ոմանք որոնք մարդ էն  
և ի՞նչ մարդ...»:

«Եարդ եղիք, ամբողջ ուստի,» կատակեց Տայտիկը, «հոգի հոգաւոհեն։ «homme bon ուստի։»

«**Номінант** ВОК (л. 1), «**н**  
ш<sup>к</sup> bon home» կատակեց Թրանսացին, սուկ

«man»ը անբաւ սեպելով «gentleman» ըստ սոր-

լեցուց Ս. մերիկացին, բոլորը ըստել ուզելով թէ հարի  
է եւ մարթ է մարդ լինել բառին բարձրապոյն առ  
ուումով։ Եթչէ ուզեց որ գերմարդեր ելին աշխարհ  
էն, վոխան գեր մարդերու, և ափառաց թերժ  
մարդերու վրայ, զի հազար թերին մէկ կատարեա-  
լէն պակաս կ'արժէ։

Լոհեր էք պատմութիւնը այն Քուրդին, որ իր  
զաւակին կ'ըսէր .— «Տղա՛ս, այս ընթացքով գուն  
մարդ չես ըլլար»: Տղան, ի հեծուկս հօր Խօսքին,  
ամէն սատանութիւն գործածելով կը յաջողի կու .

սակալի տիտղոս ձեռք ձգել ու իր ծառանկրուն կը հրամայէ երթաւ քովը կանչել ծերացած հայրը, զի՞ մաղրութեան պարագային բոնի ոյժ զործածելով։ Ծերանին ծեծուած ու քաշկառուելով երբ կը բեր-ուի ու կը լոէ գուեկին յոխորոշոյից խօսքերը՝ թէ կուսակալ եւաց է, կ'ըսէ անոր՝ «Ճպա՞ս, կուսակալ եղար, բայց նորէն մարդ չեղար»։ Քիւրախթանէն գուրս կը կարծէ՞ք որ քիչ ըլլայ թիւր անոնց, ու ըսնք բժիշկ, վաստաբան, վաճառական, մեքենա-գէտ, գրագէտ ու մինչեւ իսկ հոգիւ քահանայ ե-ղան, բայց նորէն մարդ չեղան։

Ումանք մարդ են տառագարձութեամբ — զրած .  
ու բիշներ բարգութեամբ — մարդամեքենայ . ու բիշներ ածանցմամբ — մարզուկ , ու զես կան ալ որ կը ժխտեն Աստուծոյ տուած զեզեցիկ անունը և կը զառնան տշմարդ : Արժանիք է մարդ ըլլալը , պարզ ու շիփշիտակ , անխարդախ ու անպանցճ : Այս՝ քանզի բարսյական արժէքները պէտք չունին սեթեեթի , ոչ ալ ուելամի : Զեն բացատրուիր անոնք , բայց կը բուրեն մանիշակի պէս , անդօր ու աննըշան կը թուին , բայց հարկ եղած վայրկեանին այնպիսի ոյժ ի յայտ կը բերեն որ պարզապիս պաշտում կը հրատիրեն :

«Մարդ»ութիւնը անբացարկելի բան մը ունի  
իր մէջ, զեղաքուեստին պէս, կատարելունիւն  
պէս Բարդ է մորդը, իսկապէս Քիմիաբանի  
տարրայութունը ու հոգեբանի հոգեվերլուծու-  
թեամբ (սոյցքէնալայզ) եթէ ի յայտ խոկ բերենք  
անոր յատկութիւններն ու հանդամանքները, դորձ-  
եալ զժուար՝ կ'ըլլայ բաել թէ ի՞նչն է մարզը մարդ  
ընողը: Բայց կը ճանչնանք մարդը: Զէ՞ որ մենէն է  
է ան: Կը ճանչնանք ու ներքնապէս կը խոչար-  
հինք անոր ասջեւ, եթէ նոյնիսկ ապահենք ու  
կառափենատ առաջնորդենք զայն:

Կատարեալ մարդ մը անսագիւտ զոհար մըն է,  
ամբողջութիւն մո, հրաշալիք մը: Ով որ մարդկու-  
թեան սանդուխին բարձրագոյն մատը կոխած է:  
Աստուածութեան սահմանապլուխին վրայ է ար-  
դէն: Յիսուս այդ սանդիսամատէն աստուածօքէն  
պատղամեց աշխարհէն ու մարդկօքէն աղբթեց Աս-  
տուծու:

Առաջնակարգ պատմաբան Աւելիսի հարց արք  
ու եցաւ թէ պատմական անձերու մէջ որո՞նք են  
վեց մեծագոյն մարզերը և ո՞րն է մեծագոյնը :  
Պատմաբանը մեծութեան իրը չափանիշ ընդունելով  
սա խօսքը թէ՝ «Աշխարհ լուսապոյն եղած է այդ  
կեանքին պատճառու», իր ցանկին զլուխը զրու-  
նազովիցի Յիսուսը, անոր անունին յաջորդելով  
Պատասայ, «Նզօր ու թափանցող միտք», Արիստո-  
տէլ որ ըստ՝ «ամէն բանե առաջ գտնենք իրազու-  
թիւնները», Ազոքա, «Ճիակ զինուսարականը որ  
յազուութենէ վերջ հրաժարականը և ժա-

բանակո տուաւ շինարարութեան», Պաքօն որ  
«փորձարկութեամբ յառաջդիմութիւն քարոզեց» և  
«լինքըն», «ամերիկեան մեծ ողիին մարմնացումբ»:

«Ծառայութիւն», իր միջավայրը բարեկարգել», նստիր չափանիշ արզարեւ: Մարզը ան չէ որ թըթ-ուածին կ'ըսպառէ և ածխային թթու կ'արտադրէ իփայն, այլ ան որ բարերար հետք մը կը չինէ, իր որհնեսար կը բարձրացնէ, իր անունով կոչուիլը անկալի կ'ընէ, իր ապրած տեղը բարեկարգելէ և արեգարգելէ վերջ կը թողու: Այնպէս ըրաւ Յի- ուս, իրմէ վերջ մսուրը նոր հմայք մը զգեցաւ, սնարզանքի ու չարչարանքի խաչը պատուանշան դաւ, նեխած գանկերու Գոլգոթան՝ սրբավայրը: \*

Դուն լ<sup>ո</sup>ւչ կը թողաւու անցած տեղը: Մեկնելէդ լերջ կը փնտուալ<sup>ո</sup>ւ «Վա՛խ» կ'ըսեն հանելէզ, թէ ո՛խ»:

Սպահի մը արժանիքը իր արտադրած մարդկանով կը չափուի, եկեղեցինը՝ նոյնպէս։ Դպրոցի մը ամառ ալ լաւագոյն վկայութիւն մը չի կրնար որբուիլ, քան ըստիլը թէ՝ «Օյս զպրոցը մարդ կը ասցնէ»։ Ու զաստիարակի մը մեծագոյն փառքն է մարդացն ըլլալ, մարդկերու ճարտարապետ։

Այս քարոզը չին է: Ամեն ոք տեսի քիչ թէ  
առ կատարեալին մարմարու: Կան նորինիսկ շատեւ,

առ զատալուրո սարսաւը, ուստի այսպէս շատար, իմամբիս այլ պատռական անձեր յաճախ որոնք այն-  
ան եսանդուն ու նախանձախնդիր են որ՝ մա-  
ռեկները մարդ չինելը անբաւական նկատելով կ'ու-  
են արտեհստականօրէն անոնցմէ հրեշտակներ շի-  
էլ: Անոր համար կ'ս ճամբան կը մնան առհասա-  
ակ «հրեշտակ»ը թեւառուելով կը վերա՛ռի «հր-  
էշտակ»:

Բա՛րձր բոնենք մարդու զալափարն ու զալա-  
պականը, մանաւանդ նորահասներուն առջեւ,  
ըրախուսենք զիրենք մարդ ըլլալ, առողջ, արթուն,  
ոգիտ, օգտ կար, մաքուր ու չնորհալի մարդ:

Ետ նայինք այն «մարդուն» զոր Աստված «իր ատկերովը շինեց» ու նայինք առաջ, տեսնելու համարդը «մարդի ի մարդոյ և Աստված ձմարիտ Աստեծոյ ձմարտէ ...»:

ԴԱՍՏԵՐԱԿ



# Ճարտանական վարժ սրբազներու մէջ ուսուցուած ԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԱՍԸ ՍՌԱԾՆԵՐ

Առաջուածու—Ճարտանական ահաւոր պատերազմին պատմութիւնը ցոյց կուտայ ալճախսի հիանալի դրուազներ՝ որոնց մէջ ճարտանացի զինուուրին անմրցելի եւ անզուզական առաջինութիւնները փառահեղ լուսապակ մը հիւսեցին անոր հակտին ուուշը: Անահախսնդիր անձնութրութիւնն, մահուան դէմ ցուց արհամարհանք, անխոնչ պայքար եւ հանդուրժութիւն ամեն տեսակ խոշբնուներու եւ դժուարութիւններու հանդեկա, որոնք արդիւնքն էրն հարուական նոր սերունդին ուուած դաստիարակութեան:

Ճարտանական սեառութական հանդէսի մը մէջ տեսած ըլլալով Նիբբոնական բոլոր նախակրաքաներու մէջ երգի ձեւով ուսուցուած «Ճարտանաբնեայ Պատութրաններ» մը, պատօան ու հետաքրական նկատեցի զանոնի բարգմանաբար ներկայացնել հայ սեառութերուն, մահաւանդ որ յիշած հանդէս ալ նոյնը բրած էր:

Ահաւասիկ այդ տասնաբանեան.

1.—Ամեն առաջինութիւններու հաստատուն նիմը կը կազմէ կայսեր հանդեկ բացարձակ հաւատարմութիւն: Ամենամեծ յարգանով պէտք է նոյնին անոր եւ երկիւլած բարեպատութեամբ ծառայենի հայրենիթին:

2.—Մեր բոլոր սրուվի պարտիկ ծառայել մեր ծնողին եւ միւս ի մտի ուսենանե անոնց սէրն ու հաւատարմութիւնը:

3.— Եղբայր եւ բոյր փոխադարձաբար պէտք է զիրար սիրենէ որպէս անգամները միեւնոյն ընտանիքին եւ ապրին միաբան ու խաղաղ կեանքը:

4.— Մենք ամենքս ալ պարտաւոր ենք օգնել մեր ընկերոց, որպէսզի անիկա կարող ըլլայ յադրել չարին: Նոյն բանը պէտք է ընենք օտարականի մը կամ բարեկամի մը հանդեկա:

5.— Խսպան հեռու կենանք խարեւութենք: ասիկա է բոլոր զիտութեանց սկիզբը:

6.— Անցեալլ ուսումնասիրելով մենք կը սորվին հանչնալ ներկան, բայց պարտիկ ուշադիր ըլլալ մեր մէտի զարգացման եւ բարոյական դաստիարակութեան:


7.— Գուր ուսենանք դժբաղդներուն եւ ներւածներուն հանդեկ ու մեր բոլոր ուժերով օգնենք անոնց:

8.— Հիւանդութիւնները մեր բերենք կը մըտեն մեր մարմնին մէջ, ուսի ուսելու եւ խմելու մէջ խնմեմ ըլլան:

9.— Ամեն ատեն զամմ զգացում մը եւ ազնիւ փառասիրութիւն մը ուսենանք, երեւ մինչեւ իսկ զնուութին համեստ պայմաններու մէջ:

10.— Ի պատի մեր տան եւ մեր ընտանիքն պէտք է որ միւս հետեւոյ ըլլանք հաւատարմութիւն մեր հայրենուն բարոյական սկզբունքներուն:

Մ. Յ. ԱՊԱՍԵԱ



Փորոսի մէջ տեղի ունեցած լոյն սկառաւակա ընդի. բանակումի կեանին



## ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ ՆՈՐԸՆԾԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

### Բ. ՍԿԱՌԻՑԼ ՀՆԱԶԱՆԴ

Նախորդ յօդուածով ծանրացանք Սկառութին խօսքը նուիրական է պատուէրին վրայ, ինչ որ ըստ կառուտի մը կարգապահական ապաղայ ընթացքին բուն իսկ հիմնաքարը կը ներկայացնէ, և ասոր համար իսկ պէտք է զայն առանձին ուշադրութեան առարկայ ընկել:

Սկառուտական դաւանանքին երկրորդ յօդուածը կը կազմէ Սկառութին հնազանդ է պատուէրը, որուն պէտք է մասնաւոր կարեւորութիւնը նույնայութիւն, ուրովհետեւ՝ հնազանդութեան ոգին, ինչպէս մարդկային զարեւոր պատմութիւնը ցոյց կուտայ, կային զարեւոր պատմութիւնը ցոյց կուտայ, մասնաւորագէս պատառ պատառ եղած մեր դժբաղդ իրականութեան մէջ: Ասոր համար իսկ՝ առանձնաւոր պէտք է ամրապէս կապել այս պէտք հայ սկառուտը պէտք է ամրապէս կապել այս ամենակարեւոր պատուէրին խորքին ու խորհուրդին հետ:

Արդի ընկերային կեանքը այնպիսի կառուցուածք մը ունի, ուր՝ անհատներուն արուած չէ կեանքի այնքան որցած պայքարը տանիլ իրենց սոսկական ուժերով, երջանիկ ուլուսաւոր անզը ուանի մը համեստ համար: Ներկայ դարսուն մէջ անհատները կոչուած են այնքան բարեկեցիկ ըլլալ: որքան յաւ կազմակերպուած է իրենց հաւաքական կեանքը: Հաւաքականութիւն մը որ պառակտուած է իրեն իր մէջ, չի կրնար անհատեած զիւրութիւնի իրենց թիւները տալ զիւքը բաղկացնող անհատներուն, թիւները կեանքի ու միջավայրի արդի զժնպակ պայմաններուն ընդգեւ: Իսկ ընդհակառակը՝ հաւաքամաններուն մը որ անքակտելի միաթիւնական կառանութիւն մը որ անքակտելի միաթիւնական լոյն պայքարել է չնոր իր զայս թեան, անհատներու կեանքը ծափով ու ծիծակով կը լցնէ: Առ այս տեսակ պատուական հաւաքականութիւն մը արդէն:

մը առաջին եւ ամենացայտուն գիծնէ Հնազանդութիւնը՝ լայն առուեժով:

Անզիոյ աշխարհատիրութեան և աշխարհավարութեան գաղանիքը իր խէտալ հնազանդութեան մէջն է: Եւ ասոր համար էր որ՝ Անզիոյ ահաւամար թշնամին նարուէսն միշտ ովզոր էր ըսկել իր սամար համար իսկ պէտք է զայն առանձին ուշադրութեան առարկայ ընկել:

Հնազանդութիւնը հիմն է ընկերային կեանքին, առանց որուն՝ արհեւուն տակ պէտի ծաղկէր ոչ ընտանեկան, ոչ պայպային եւ ոչ ալ համամարդկային կեանք: Հնազանդութեան ոգին նոյն իսկ էական զիծն է տիեզերական սարքուածքին: Եթէ արբանեկները չհնազանդէին մոլորակներուն և մոլորակներն ալ աստղերուն ու արևներուն, այն ատեն տիեզերքը հնազանդէր կապել խառնակոյտի մը կերպարանքը պէտի առնէր:

Սկառուտական ալ ընկերային հաւաքական կեանքը մըն է, որուն առանցքը կը կազմէ հնազանդութիւն կեանքի այնքան որուն՝ կարելի է ոչ մասնածիւղը, ոչ խումբեր եւ ոչ ալ խմբակներ վարել: Սկառութիւն եւ խմբակներին, խմբապետին ու սկառուտ պէտին փոխարարերութիւնը՝ հաստատուած է հնազանդութեան ժայռին վրայ:

Սկառութիւնը պէտք է միշտ մտածն որ՝ իրենք անփորձ են ու իրենց զիրագասները փորձառու, և որպէսպի իրենց համար կարելի ըլլայ անոնց փորձառութիւններ, մուլութիւններ ալ աստղերուն ու արևներուն, այն ատեն տիեզերքը հնազանդէր կապել խառնակոյտի մը կերպարանքը պէտի առնէր:

Սկառութիւնը գինուարականի մը պէտք է զարձակը նոյնիսկ իրեն անհատնեցն թուածհրամանները, որովհետեւ այզպէս ուխտած է և բանմը որ ամրաւած է նուուիրական պարտականութիւնը մըն է արդէն:

Այն պարագային՝ երբ ան առարկութիւններ ունի հրամանի մը մասին, հրամանի զործագրութենէն վերջ միայն կրնաց ներկայացնել զանոնք, որ բուն իսկ սկառական կարգապահութիւնն է:

Ինչու համարները ահաւոր թշնամիներն են սկառական հետազնութեան եւ կարգապահութեան, երբ անոնք կը յուղուին պարտականութեան զործագրութեան պահուն:

Սակայն հաղանգութիւնը պէտք չէ չփոխել սորբութեան ու կուրամութեան հետ: Ամէն ըստ կառատի, ինչպէս նաև ամէն մարդու հաղանգութեան հանգանակը պէտք է ըլլայ Մեծ Ռւսուցչին, Խ. Յ. Պէրսէրեանի հետեւեալ աղուոր երկեակը: Հաղանգէ գու օրինաց, իշխանութեանց լեր յարդող:

Անոնց շնորհիւ ննջես անզորը, ընչքիդ՝ պատույդ մերժի զող:



### ԱԿԱԾԱԿԱՅԻՆ ԳՈԾԱՎՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՐԿՐՈՒ ԿԱՐԵՔ ԱԿԱՌՏՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Բ.— ԲԱՆԱԿՈՒՄ

ԲԱՆԱԿՈՒՄ.— Բանակումը զործնական զառարակութեան կարեւոր քայլ մըն է, որուն բերած օգուտները շատ ու բազմակողմանի են:

Ան արշաւէն անելի կարեւոր քայլ մըն է առնեած զէպի զործնական կեմնը, որուն ընթացքին՝ սկառակութեան փոխանակ տուն զառնալու, կը գիշերն վայրի բնութեան ծոցը, ժամանակի մը համար զառն ուղիւ իրենց:

Քաղաքի տափակ կեանքի յոսի բերումներն ու վնասակարագիւթիւնները նոր սերունդի զառարակութեան զիստուր արդեւքները կը ներկայացնեն: Բանակումը շինիչ ու մաքուր մին լորախն մէջ անոնք զոյսութիւն չունին, ու փոխան անոնց՝ այնանք տիրապետացները փոխանակ տուն զառնալու, կը զիշերն վայրի բնութեան ծոցը, ժամանակի մը համար զառն ուղիւ իրենց:

Քաղաքի տափակ կեանքի յոսի բերումներն ու վնասակարագիւթիւնները նոր սերունդի զառարակութեան զիստուր արդեւքները կը ներկայացնեն: Բանակումը շինիչ ու մաքուր մին լորախն մէջ անոնք զոյսութիւն չունին, ու փոխան անոնց՝ այնանք տիրապետացները փոխանակ տուն զառնալու, կը զիշերն վայրի բնութեան ծոցը, առաւ օտուն՝ զրօշակի յարգանքին համար, և խաղի պահերուն մրցումներուն համար:

ԴՊԱԾԱԿԻՆ.— Եցանաւոր սկառակ հեղինակի մը համաձայն՝ սկառաւութիւն կը նուակի բանակում:

Սկառական կեանքն ու յառաջդիմութիւնները, կարգերու եւ աստիճաններու տիրանալը ոչինչ կ' թեն, եթէ չկայ բանակում եւ յաճախանք՝ զէպի վայրի բնութեան զիրկը:

Բանակումները բնդան բարէս տեղի կ'ունենան մեզմ եղանակներու մէջ, որոնք մէջ մէկ սքանչելի պատեհ ատիթներ են սկառակութեան՝ ձանչն ուռւ՝ համար հրաշալիքները բնութեան եւ կեանքին, վարժուելու չարքաշ ու մարսու ապրումներու, չորս հավերտուն տարտղներու՝ սնապարծութիւնները քաղքենի տղուն, գործնականացնելու՝ տեսական ուսուցումները իր խմբագիտին եւ ուսուցչին, և ի յայտ բերելու՝ թարուն կարողութ' ւնիները իր մարմսին ու հոգիին:

ՕԳՈՒԾՆԵՐԻ.— Բանակումի վնասակար կողմէրը համեմատաբար շատ քիչ են քանոգտակար կողմերու եթէ ան պէտք եղած կերպով ի զործ զրուի, կրնայ օգտակար ծառայութիւններ մատուցանել ամէն սկառատի, որոնցմէ՝ սակայն, պէտք է օդտաւելու միջոցները զիտարակ; Բանակումի զիլսառու օգտակար կողմերը կը ներկայացնեն՝ բարոյական զարգացում, կարգապահութիւն, տառղջութիւն, ինայտ միջոցներու մասին, նայած ներշնչումներ, ինքնապահութիւն, ձեռներեցութիւն, ինայտ միջոցներու մասին պարագան ընդլայնուել, մասնաւորագէս անտառագիտութիւն:

ՏԵՍՍԿՈՒՆԵՐ.— Բանակումները կ'ըլլան խրակալիին, խմբային և ընդինաւուր:

Բանակումները երբ խմբակային ձեւով տեղի ունինան, աւելի օգտակար կ'ըլլան, որովհետեւ այս գրութեամբ բանակումները շահնեկան ու հաճիկի ըլլալին զատ՝ ձեռներէցութեան ալ բազմաթիւ պատեհութիւններ կուտան միայն թէ՝ առաջնորդները պէտք է վարչու ու փորձ ըլլան, այլապէս զործը կը ձաւնողի: Խմբակային բանակումները աւելի կիրարկելի են հին ու վարժ սկառակութեան համար: Խմբակային բանակումներու պարագային, խմբակները խմբագետի վրանէն հաւասար՝ եւ իրարմէ հարիւրաքին՝ սկառակութեան մէջ մէթր հեռաւորութեան վարչու ու վարդապէս կիրարկելու են հինամքով, որպէսզի լաւագոյն կիրապով յարմարի աղոց և լայն չափով գոհացում տայ առնոց: Բանակումներու կանոնաւորութիւնը առաւելապէս կախում ունի յայտագրէն, որուն մէջ նշանակուած ապրումներու գասաւորումը և անոնց մամանակի բաշխումը պէտք է ընել մեծ աշալքիութեամբ, որպէս զի հանգիստի, քունի, ձաշի և այլ յամանակամիջոցները անբաւարար ըլլան: Պէտք է ուշազրութիւն ընել որ գասախօսութիւնները չվափազնութիւն: Ակառատական ծանօթութիւններուն նպասառող խաղեր ընտրելու է: Մոսնալու չի նաև ազգասուրական ապրումները, ինչպէս զրօշակի յարգանք եւայլն:

ԹԵԼՈՒՐՈՒԹԵՐ.— Բանակումներ կազմակերպել առաջ պէտք է ծանօթացած ըլլալ կապերուն, նախանական գարւանումներուն, հիւանդ փոխագրելու կիրակերուն և, Պէտք է զիանալ կայցին զրօշակի զործը կը ներկայացները չարքաշ առաջ պէտք է զիշերն վայրի բնութեան ծոցը, առաւ օտուն՝ զրօշակի յարգանքին համար, և խաղի պահերուն մրցումներուն համար:

ԴՊԱԾԱԿԻՆ.— Եցանաւոր սկառակ հեղինակի մը համաձայն՝ սկառաւութիւն կը նուակի բանակում:









200 մէթր վաղքի ուրքօր մը 220 հարասցի համար  
է, 400 մէթրինը մէ՛կ չորսորդ մզոնի համար, և 800  
մէթրինը կէս մզոնի համար բնդունելի են:

Յունական պատուիրակութիւնը յանձն առաջ  
հելլէն ողիմպիականներու սկաւառակի կանոնները  
և այժմանները օտար լիզուններու թարգմանել,  
որպ'ողի նուխնական փորձեր կատարուելով կորելի  
ըլլայ 1928ի ողիմպիականին սոյն մրցումն ալ  
ներմուծել:

## ՄԱՐՍԻԼԻՈՅ Հ. Մ. Բ. Մ.Ի ՖՈՒԹՈՎՈԼԻ Ա. ԽՈՒՄԲԸ

Մարսիլիոյ Հ. Մ. Բ. Մ.Ի ֆութովոլի Ա. խումբը  
մկոմ է 1926—1927ի ամսայանական մրցումներ-  
ուն։ Մինչև շարգ ունեէ պարութիւն կրած չէ իր  
կարգին վրայ զանուող խումբերէն։ Տիրող կար-  
ծիքը այն է թէ՝ 1926—1927 շրջանին Հ. Մ. Բ. Մ.Ի.  
Մի Ա. խումբը առաջնոր պիտի ըլլայ, բայց զրծ-  
ուար է նախատեսները, երբ նկատի առնենք իրեն  
հաւասար ոյժ ունեցող խումբերը, ունենք պար-  
ութեան մատնած էր 1925—1926 շրջանին։ Առոր  
պատուոր պատճառը, մեր լաւ խաղացող աղա-  
ներուն լիսանոր ուչ գալն էր, որ միւնչոյն առն  
պատճառ զարծու Հ. Մ. Բ. Մ.Ի խումբը իր նախ-  
ին շարքին մէջ պահէլ, փոխանակ մէկ կարգ  
ուրծացնելու։

Այս տարի Հ. Մ. Բ. Մ.Ի ունի երկրորդ  
խումբը մըն ալ՝ ամսայանական մրցումներուն մաս-  
նակիցիւն համար։ իր առաջին ամսայանական մրց-  
ումնին՝ սրբութեան մատնեց հակառակորդ խում-  
բը 7ի գէմ նով։

Հակա 17ին կիրակի օր Հ. Մ. Բ. Մ.Ի Ա.  
խումբը հրաւիրուած էր կարտոն զաղիսկան Ա.  
խումբին հետ բարեկամական մրցումնի մը համար։  
Հայ աղայքը իրենց զեղեցիկ խաղով, ժողովուրդին  
զարմ անք պատճառելէ վերջ՝ 1ի գէմ 2 կորպ աղ-  
թական վերապարձու Մարտէլ, երգելով ԲԱՄԲ  
ՈՐՈՇԱՆՔ՝ ի նշան ուրախութեան, որովհետեւ եր-  
կու տարի առաջ պարաւուծ էին նի գէմ մէկով։ Զի-  
մունամ այս անգ չիշելու թէ, կարտանի խումբը  
երկրորդ սերիի կը պատճառի, իսկ հայերանը՝  
չորսորդ, ասկէ զոտ։ Կարտանի խումբին համար  
մէծ առաւելութիւն մըն էր իր դաշտին վրայ խո-  
շալը, իսկ հայ ժամանակութիւն համար աննոր-  
պատճ, հակառակ առոր՝ յաղթութիւնը մերինները  
առարին զեղեցիկ ուսերով։ Շնորհաւորիի են մեր  
փութպարանները, սրսնք զուցէ այս տարի կարգի  
փոխութիւն մըն ալ ունենան։

Մ. ԵՐԿԱՐԵՆՑ

## Հ. Ա. Յ. Ս Ա Ն Ի Կ Ո Չ Ն Ա Կ Վ Բ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»Ի ՄԱՍԻՆ

—o—

Աչի առջեւ ունին երեք թիւր անոր Սերունդ՝ ամսարերին, որ պատճանարերը և Յունաս-  
տանի Հայ Մարմակրական Ընդհանուր Սիուրեան։

Ամա հրատարակութիւն մը որ երէ իր զծած  
ժայիի վրայ հաւատարմուն ընթանայ՝ կոչուած  
է բարեւարդուրեան, իրեւ դասիարակութիւն հայ Արքնե-  
րու, այսինքն Պայ-Սկաուներու։

Հայ կեանի հորիզոնին սրտապնդիչ երեւորնե-  
րէն մին է Հ. Մ. Բ. Մ.Ի որ իր հիւզերը ունի քէ՝  
Հայաստանի մէջ եւ քէ արտասահմանի հայաբնակ  
կերուններուն մէջ։ Եւ որովհի տե Միուրիւնը զուր-  
սկն հասոյրներ չունի՝ անոր անդամներն են որ կը  
հայրայրն ծախտէրը, — ասեկան բաժանորդարու-  
թեամբ եւ կամ հանդկաներու արդիւններով։

Հ. Մ. Բ. Մ.Ի Միուրեան նպատակը զովելի է ամսն  
կերպով։ Ան կը հետապնդէ երիտասարդուրեան Ֆի-  
զիքական զարգացումը, եւ միեւնոյն ատեն՝ անոր  
բարուական զարգացումը, եւ առոնց միացեալ ազդե-  
ցուրեամբն անուղղապես կը զօրացնէ նաեւ անոր  
իմացական կարողուրիւնները։

Առանց պատճառի չէ որ Սեղլո-Ասիսն ցեղերու  
մէջ այնչափ կարեւուրիւն կ'ընծայուի բացօրեայ  
խաղերու, մրցաններու, արշաւններու։ Փորձը  
ցոյց տուած է որ այդ տեսակ մարզանները կը նը-  
պատճեն ո՞չ միայն մարդուս ջիղերն ամրապնդէլու  
եւ զործարանին պատճանները կանոնաւորելու, ո՞չ  
միայն զարտին մոլուրիւնները սահմանարելու, նա-  
աւան նաեւ կանոնաւորուրեան, օրինապահուրեան եւ  
արդարադասուրեան սկզբունքները մատկելու։

Կը ընորհաւորին «Նոր Սերունդը եւ այդ կար-  
գի հրատարակութիւնները եւ կը մարդին որ նոյ  
երիտասարդներն անոնց ներօնչումովը հետքին մի-  
աւան Հ. Մ. Բ. Մ.Ի Միուրեան տարբեան։

Մենք կը հաւատան որ Հ. Մ. Բ. Մ.Ի ազգային  
վերածուրեան զորձին մէջ հօր ազգակ մը կրնալ  
դատինալ երիտասարդները հետացնելով սրբաւննե-  
րու եւ խաղաւաններու հեղձուցիչ մբնուրտէն, զա-  
նոնիք փրկելով հիւծի ունակուրիւններէ, եւ վաղ-  
ուան համար պատրասելով՝ ուղղամիտ, հաջութիւն,  
զործունեալ եւ անձնուեր նոր սերունդ մը։

—o—

## Հ. Մ. Բ. Մ.Ի ԵՐԿՐՈՐԴ Տ ԲՈԼԻՑԸ

—ո—

Հոկտ. 2 շաբաթ զիշեր եկեղեցիի բակին մէջ  
Ֆիքսի մասնաձիւզը, Հ. Մ. Բ. Մ.Ի երկրորդ տա-  
րելիցին ի պատիւ, կազմակերպած էր շատ գեղե-  
ցիկ բանակում մը, որ ժողովուրդի բոլոր խաւե-  
րուն մէջ հետաքրքրութիւն արթնցուցած էր։

Հոկտ. 3 կիրակի կէսօրէն յետոյ ժամը 7ին  
Ֆիքսի մէջ տեղի ունեցաւ Հ. Մ. Բ. Մ.Ի երկրորդ  
տարելիցի հանդէսը շատ լաւ պայմաններու տակ։  
Բանախոսութիւննով մը Հ. Մ. Բ. Մ.Ի գրտատիքն  
ըրբւ Պ. Ա. Կայծակ, իսկ Պ. Ս. Տամամական ճա-  
ռակ մը վեր առաւ Հ. Մ. Բ. Մ.Ի Յունաստանի  
կազմակերպութեան երկամեայ զործունէութիւնը։  
Ի միջի այլոց արուեցաւ տեղւոյն ֆութպոլի յազ-  
թական խումբի մետաղները և կարգ մը աստի-  
ճանաւոր սկավառականնութիւն։ Տեղույն յուն ոկան  
ապաշտոնականութիւն։

Հոկտ. 3 կիրակի կէսօրէն յետոյ ժամը 4ի  
տախները Հ. Մ. Բ. Մ.Ի երկրորդ տարելիցի տօն-  
ուեցաւ Քօքինիա՝ Կաթոլիկներու զաշտր, խուն  
և երկան բազմութեան մը ներկայութեան։ Տեղույն  
յուն ոկան սկավառական կեզրոնը հանդէսին իր  
մասնակց ութիւնը բերած էր երկու խմբակ սկավառ-  
ական վականութեան միջուկ արկածութիւնը։ Առաջ  
մատնակց մատնակցութիւնը բերած էր երկու խմբակ սկավառ-  
ական վականութեան միջուկ արկածութիւնը։ Պատու-  
ութիւնը միջուկ արկածութիւնը մը արկածութիւն չահած է։

Սոյն Ողիմպիականին կը նախագահէր Բրէնս  
Օմար թօսուն վաշա։ Ներկայ էր միջազգային  
երկան հոծ բազմութիւն մը աւելի քան 5000 հո-  
գի։ Կամք Հայ Մարմն։ Միութիւնը շատ յարգու-  
թամբ է իր օտար քոյր հաստատութիւններէն, որով-  
հետեւ ուէ միջազգային Ողիմպիական մը ցանց է 11, 75 մէթրով առաջնութիւն չահած է։

Սոյն Ողիմպիականին կը նախագահէր Բրէնս  
Օմար թօսուն վաշա։ Ներկայ էր միջազգային  
երկան հոծ բազմութիւն մը աւելի քան 5000 հո-  
գի։ Կամք Հայ Մարմն։ Միութիւնը շատ յարգու-  
թամբ է իր օտար քոյր հաստատութիւններէն, որով-  
հետեւ ուէ միջազգային Ողիմպիական մը ցանց է 11, 75 մէթրով առաջնութիւն է։

Ն. ՂԱԶՈՒԿԵԱՆ

Յեմաղբաւեցաւ սկավառական կողմէ զաւեշտ  
մը և տեղի ունեցան մարզանքներ ու արտասա-  
նութիւններ։

Բանախոսութիւն Պ. Ա. Պետրոսեան, Պատ. Յ.  
Անեմեան և Վերա կ. Սթամազգեան, որոնք իրենց  
կուռ և նզօր բանախոսութիւններով խանդական-  
ցին ներկանները և Հ. Մ. Բ. Մ.Ի պաշտիական դար-  
ձուածի անոնց մէջ հանդէս էր արդիւնութիւնը։

Ժողովուրդը հանդիսավայրէն մեկնեցաւ մէծ  
ոպեւութեան մէջ։

Բայց առաջնութիւն է կամք Պայտական մեկնեցաւ մէծ  
ոպեւութեան մէջ։

Պ. Ա. Միութիւններ կամք Մարմն. Ակումբի կողմէ

մասնակցած է Սեպա։ 26ի եղիպատու-Սաւատան միշ-  
չազգային Ողիմպիականին և գունու նետելու մէջ

11, 75 մէթրով առաջնութիւն չահած է։

Սոյն Ողիմպիականին կը նախագահէր Բրէնս  
Օմար թօսուն վաշա։ Ներկայ էր միջազգային  
երկան հոծ բազմութիւն մը աւելի քան 5000 հո-  
գի։ Կամք Հայ Մարմն։ Միութիւնը շատ յարգու-  
թամբ է իր օտար քոյր հաստատութիւններէն, որով-  
հետեւ ուէ միջազգային Ողիմպիական մը ցանց է 11, 75 մէթրով առաջնութիւն է։

Սոյն Ողիմպիականին կը նախագահէր Բրէնս  
Օմար թօսուն վաշա։ Ներկայ էր միջազգային  
երկան հոծ բազմութիւն մը աւելի քան 5000 հո-  
գի։ Կամք Հայ Մարմն։ Միութիւնը շատ յարգու-  
թամբ է իր օտար քոյր հաստատութիւններէն, որով-  
հետեւ ուէ միջազգային Ողիմպիական մը ցանց է 11, 75 մէթրով առաջնութիւն է։

Ա

Կ ւերդ ինքն իր սոսքով նշանակեց Հ. Մ. Ռ. Մ. Ք.  
ի նպաստ առաջին եւ միակ կօրք իսկ «Բանաթի-  
նայի քօռ» Յ կոլուլ յազմական ելու:

Խաղի ընթացքին նշանակելի էր յոյներու շա-  
րածնակ ունեցած ֆառուները: Թէև պարտուած՝ Հ. Մ. Ք. ի համար այս արգիւնքը շատ եւ շատ քա-  
ջալի բական է և կը յաւաննք որ մեր խումբը իր  
կազմակերպութիւնը շուտով ամրող ացնելով և քիչ  
մը եւս մարզուելով, յաջորդ հանդիպումի մը միջ  
որի կրնայ աւելի պատուարեր արդիւնքը չը ձեռք  
բերել:

\* \* ՀԱԿՏԵՄԲԵՐ 17ի կիրակի օրը տեղի ունե-  
ցաւ: Աթէնքի փութպոլի թէտէրասիօնին համառո-  
դովը, որու ընթացքին քուէի բացարձակ մեծա-  
մասնութիւնով որոշուեցաւ Հ. Մ. Ռ. Մ. քաջին  
կարգի խումբերուն միջն նորին դառաւորել:

Այս լուրը անհուն ցնծութիւնով հաստարակե-  
սէ, յայն քոյլը կազմակերպութիւններու կողմէ Հ.  
Մ. Ք. Մ. Ք. հանդէս ցոյց արուած համականքին  
համար մեր չնորհնակալութիւնները կը յախաննք:  
Հ. Մ. Ք. Մ. Ք. ի խամաց խումբը առկային պիտօք է  
ուսուն աշխատանքի լծուի որպէսզի զործքով ապո-  
ցանէ թէ ինքը այդ համակրտնքին խոկապէս  
արժանի է:

Այս ասթիւ կ'ուզենք նոյնույն մեր խորին շը-  
շարհնակալութիւնները յայտնել Հ. Մ. Ք. Մ. Ք.  
ուսուոյ անդամ Պ. Գարապաթիսի, որ կատարեալ  
հաշառաւթիւնով և կորովի կերպով Հ. Մ. Ք. Մ. Ք.  
ուսուակէտը պաշտպանելով այս արգիւնքին ստաց-  
ման մեծապէս նպաստեց:

Ֆութպոլի ֆէտէրասիօնը նախընթաց նիստի մը  
մ. Հ. կատարելով նոր վարչութեան ընտրութիւնը  
քուէի միաձայնութիւնով վարչութեան անդամ ընտ-  
րուէ Հ. Մ. Ք. Մ. Ք. պատգա հաւորներն Պ. Գ. Գա-  
րապաթիսը: Հ. Մ. Ք. Մ. Ք. վարչութեան մէջ աթոռ  
որ ապահովելով ապագային իր իրաւունքները տե-  
ղ բար պիտի կրնայ պաշտպանել և իր զորութիւ-  
նը իր խոկապէս արժեցնել համանման կալմակէր գու-  
թիւններու կարգին:

#### ԷՅՅՈ ՄԻՒԹՐ Վ. Ա. Զ. Ա. Ս. Խ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

Անդ 1ին, Աւրաքիմ Մարքեն, Ֆրանսացի ա-  
խորհանք, Արա Գոլոմակի մէջ, աշխարհի մեցանիքը  
կուտեց 1000 մէր վազքի մէջ, այս նեռ ուղար-  
քին ու կտրելով 2 վայրէ: 26 չորս նիստերով երկ-  
վայրկեանին:

Մարքեն նոր վազող մը է, որ հազիւ ամիս մը  
ուսուչ ներկայացաւ եւ որ տաներեւ տարի ի վեր  
զիմուռական ծառայութիւն կ'ընէ:

Մարքեն կարողացաւ տար օր ամ մէջ միշազ-  
գալի դիք մը գրաւել, կուտելով 800 եւ 1500 մէր  
վազքերու Ֆրանսայի մեցանիքը:

Ֆրանսացիներ զայն կը նկատեն արժանի հա-  
կառակարգը Գերմանացի Փելքիերի, որ Սրբութի  
մէջ փորձեց 1000 մէրի մեցանիքը կուտել, բայց  
ձախողեցաւ:

#### Պ Ա Տ Ա Ս Ա Ն Ն Ե Ր

Թէրթիս վարչութիւնը իւրացնելով միքսի սկա-  
ռուտ խմբապետ Պ. Լեռն Գայեանի հարցումը  
(ան թիւ 5) և արտասահմանի ընթերցողնե-  
րուն կարելիս թիւն ամրու համար անոր պա-  
տասխանելու, պայմանաժամը կ'երկարածզէ  
մինչև Դեկտ. 31 և իր կողմէ կը արտադրէ ու-  
կեզօծ շարժական մը լուագոյն պա-  
տասխան առաջ Ս կ. ս ու ս ի ն :

Ստորեւ կը հրատարակենք խմբապետի մը պատու-  
խանը:

\* \* \*

Կ'ըսէք որ մայր մը իր յանցաւոր տղան կը հե-  
տապնդէ ու չկարենալով բանել՝ կը խնդրէ սկսու-  
մէ մը որ լունէ զայն:

Եւ կը հարցնէք թէ սկսուար պիտի բանէ՞ թէ  
ոչ, նկատելով որ յանցաւորը իր մօր յանձնուելով  
չարաչար պիտի ծիծուի:

Սկսուար վայրկեան մը պէտք է խորհի թէ՝  
իրեն եղած այդ խնդրանքը կատարելով, իրեն  
պատկանած կազմակերպութեան պատիւ պիտի բե-  
րել, եւ կամ իր գրապանը կրան ամենօրեայ բարե-  
դործ ւթեանց յուշատեսրին մէջ, պիտի կրնա՞յ օ-  
րինակելի բարիք մը նշանակել: Եթէ այս՝ թող  
բոնէ ու յանձնէ տղան, եթէ ոչ՝ պէտք չէ բը-  
նէ: Սկսուար քաջ գիտէ թէ ծնծը մարդուս չի  
վայելոր և ծնծով կարելի չէ յանցաւորներ ուղղու-  
թեան բերել: Որով սկսուար մը տարրեր կերպով  
պէտք է մօտենայ այս խնդրանքին: Ան լաւ կեր-  
պով պէտք է հասկնայ յանցանքը, հայնոյութիւն  
կամ գողութիւն, ինչ որ է, պէտք է փնտուէ ու-  
զանէ թէ այդ տղան որո՞նց հետ կը տեսնուի, և իր  
ժամանակը ի՞նչ անուակ վայրեր կ'անցնէ, և միան-  
զամայն պէտք է աշխատի բարեկամութիւն հաս-  
տառել այդ մօլորածին հետ և անմիջապէս ի դործ  
պէտք է զնէ իր բոլոր ծրագիրները՝ որ յզացած է,  
մոյուածը գարձի բերելու համար: Ան այս պէտք  
է ըլլայ սկսուարի պարտականութիւնը այսպիսի  
հարցերու մէջ:

#### ԱԿԱԾՈՒՅՑ Ա. Ա. Խ.

#### ՀԱՅՈՒԹԻՒՆ Վ. Ա. Խ.

Կը հրատարակուի խմբագրական

մարմնի մը կողմէ:

Տպա. «ՆՈՐ ՕՐ» Ա. Ա. Խ.



ΕΛΑΣΤΙΚΑ  
ENGLEBERT

ΤΑ ΑΝΩΤΕΡΑ

ΟΔΩΝ  
ΤΑ

ΝΙΚΩΝΤΑ ΕΙΣ ΟΔΟΥΣ

ΤΟΥΣ

ΜΕΓΑΛΟΥΣ ΑΓΩΝΑΣ

ΓΕΝΙΚΗ ΑΝΤΙΠΡΟΣΩΠΕΙΑ

ΑΝΑΤΟΛΙΚΗ

ΕΜΠΟΡΙΚΗ ΕΤΑΙΡΙΑ

ΠΕΙΡΑΙΕΥΣ ΦΙΛΩΝΟΣ 50 α



ԳՆԵՑԵՔ

ENGLEBERT

ինքնաւարժի բառչուները

ԼԱԻԱԳՈՅՑՆ,

ԵԿ

ԱՄԵՆԵՆ ՏՈԿՈՒՆ

ՅԱՂ Թ. Ա. Կ. Ա. Ն

Հնդկանուց գαρδակալութիւն

Բիրէա, Ֆիլοնու փողոց 50Ա

The Royal Mail line

ԱՆԳԼ. ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈԳԵՆԱԽԱՅԻՑԻՆ ՀՆԿ.

Հյուսիսային եւ Հարաւային Ամերիկայի մեկնումներ

Տաճակներու եւ զանազան տեղեկութեանց համար դիմել՝

ՅՈՒՆԱՑՄԱՆԻ

ԲԻՐԵԱ, ՄԵԴԱԿԱԼՈՒԹԻՒՆ

թիւ 7-9

S. Գարապաթիս եւ Յարէթեան եղբարք


ամեն տեսակ սրոցի վերաբեկալ առարկաներ

42 ՍԹՈԱ ՖԵՐԱ 42, ԱԹԵՆ

# ԽՆԱՅԵՑՔ ԶԵՐ ԴՐԱՄԻՆ

ՏՐՈՒԲԼ ՊՐՈՒՖ

LARMBET



TRUBLPRUF

Խաստիկներն են որ պիտի արժեցնեն ձեր գրամը, որովհետեւ կը ճղմուին եւ չեն ծակուիր, ու այսպէսով ձեր զործէն ետ չեն ձգեր ձեզ:

Անոնք լնէմաթիքներու առաձգականութիւնը ունին առանց շամպրէլս ունենալու: Զանոնք գործածողներուն հարցուցէք եւ պիտի հասկնաք արժէքն ու առաելութիւնները այս լաստիկներուն:

Մանրամասն տեղեկութիւններ կարելի է ստանալ ընդհանուր ներկայացուցիչ՝

**ԽՐԱՅԹ ՍԹԱՍԿԱԳՐՈՒԹՈՅԵՎ**

Բիրէայի Հասցէն՝ Լէօֆօրոս Միասուլի թիւ 37, թերք. 349: Աթէնք՝ Օտոս Վէրանզերու 19

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱԹԷՆՔ ԵՒ ԾՐՁԱՆՆԵՐ՝ Կարեկան 60 տրխ. Վեցամսիաց 35 տրխ.

ՅՈՒՆԱՍՏԱՆ՝ » 75 " » 40 "

ԱՄԵՐԻԿԱ՝ » 1,50 տու. " 1 տու.

ԵՒՐՈՊԱ՝ » 7 շլ. " 4 շլ.

ԹԵՐԹԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊՆԸ ԿԱՆԿԻԿ է



ԳՐԱ Տ ՏՐՈՒՄԱ

Դպրոց մատուցութեան ուժամբար. 2

Տարագույն առաջնային գույն 8 թու

Վարչութեան փողոց 18 Աթէնք

1926